

Տելու եղանակն Տայեցի չէ: Գրաբարի եւ աշխարհաբարի վէճերն Տիմայ աւելի սուր հանգամանք մ'առած են, ըստ որում շատ մը եւրօպական լեզուներ ալ սխած են տարիներէ ի վեր ազգել Տայերէնի վրայ: Գեղեցիկ եւ ազգային ինքնօրոյնութեան գաղափարը, բայց չմոռնանք որ այն դեռ անգործագրելի ու հեռաւոր է, պահնք մեր լեզուի ինքնօրոյնութիւնը՝ գուրգուրալով անոր Տայեցի նկարագրին վրայ:

Թերեւս ոչ շատ հեռաւոր ժամանակի մէջ անգործառնանք՝ մեր լրագիրներէ քաղուած գործնական օրինակներով խօսելու:

Հ. Գ. ՄԵՆԸՎԻՇԵԱՆ

2. Հայոց պատմական եւ Հնագիտական ընկերութեան Տարեգիրը:

«Հայոց Պատմական ու Հնագիտական ընկերութեան խորհուրդը իր կանոնադրութեան համաձայն սպրիլի 17ին կայացած նիստում որոշեց ունենալ սեփական մասնագիտական հրատարակութիւն «Տարեգիր Հայոց Պատմական եւ Հնագիտական ընկերութեան» վերնագրով հետեւեալ ծրարով. 1. Բնագիրներ, 2. Մասնագիտական ուսումնասիրութիւններ, 5. Գիտական զեկուցումներ, 4. Գիտական քրտնիկն եւ 5. Մասնագիտութիւն:

Այս բովանդակութեամբ նիւթեր կ'ընդունուին անդամներէջ եւ ոչ անդամներէջ, Իւրաքանչիւր յօդուածագիր ընկերութիւնից ստանում է իր յօդուածի արտատպութեան 50 օրինակ:

Նիւթեր կարելի է ուղարկել ընկերութեան արագան նախագահի հասցեով՝ Թիֆլիսի առաջնորդարան:

Տարեգրի առաջին գիրքը լայն կը տեսնի 1914թ. հոկտեմբերին:

«ՀՈՒՒՋՈՆ» 1914, Թ. 90

Ազգային պատմութեան հետազոտութիւնը հաստատուն հողի վրայ գնելու, անոր սյտ մղում տարու համար առաջին պահանջքն է ունենալ մասնագէտներէ կազմուած ընկերութիւն մը, ակադեմիական հաստատութիւն մը, որ ի ձեռին առած առաջնորդական ղեկը, ուղղէ ցիր ու ցան վաստակներն մէջ նպատակի, նոր հետաքրքրութիւն զարթուցանէ դէպ ի ազգային պատմական յիշատակարաններ եւ հնութիւններ, ենթարկէ զանոնք յօրինուածական ուսումնասիրութեան:

Այսպիսի կարեւոր ընկերութիւն մը կամ Հաստատութիւն կը պակսէր մերի, որուն հետեւութեամբ պատմական հետազոտութիւնը, հնագիտական պեղումներ ապաստան էին անհատական ոյժերու, անպատրաստ անձանց ղեարգ-

ուպէտ քմահաճոյից. ուսկից ոչ միայն յօրինուածական՝ ամբողջական արդիւնք մը չէ ստացուած, այլ եւ զգալի կորուստներ ունեցած ենք հնագիտական տեսակետէ:

Անպայման ուրախութեան եւ ընթմ որչունի արժանի է այժմ Յփղիսի Հայոց «Պատմական եւ Հնագիտական ընկերութեան», հիմնադրութիւնը, որուն գնահատելի դասնադրութիւնն իրուամբ պիտի խլէ բուռն ծափահարութիւն գիտակից հասարակութենէն եւ ամէն Տայ սիրտ պիտի մնայթէ անոր յաղաղութիւն եւ երկար կեանք:

«Հորիզոնի», վերոյիշեալ սողերը այժմէն իսկ կ'արգարացնեն մեր ակնկալութիւնները:

Յ-րէիբէրս Թիպ զբառական պիտի ըլլայ Պարսկա-եւ Հնդկութեան Ընկերութեան արդիւնակից գործունէութեան. եւ կրնանք յուսալոր նայիլ այդ խոստացուած ձեռնարկութեան, որ ի կարգին նոր մղում պիտի սայ ազգային պատմական եւ հնագիտական հետազոտութեանց եւ պիտի յարուցանէ մշակներ այս գրեթէ կոյս հողին համար:

Յ-րէիբէրս Հոյ պարբերականներու թուին մէջ պիտի գրուէ պատուաւոր գիրք, քանի որ այնպէս զգալի է բանասիրական լեզուներու նուազութիւնը Հոյ գրական ասպարէզի վրայ: ՀԱՆԳԻՍ ԱՄՍՈՒՄԱՆ, ԱԶԳԱՎԻԿԱԿԱՆ ՀԱՆԳԻՍ, երբեք երբեմն ԱՐԱՐԱՍ եւ ԱԱՄԱՎԻԿ, ահա մեր ուսումնասիրութիւնը, որոնք կուչուած էին մինչեւ օրս ուսումնասիրել ազգային պատմութիւն եւ հնագիտութիւնը:

Արվատահայք կրնան պարծանաք նայիլ իրենց Ազգագրական եւ Պատմական-հնագիտական կրկին ընկերութեանց եւ անոնց կրկին Ցարեգիրներուն, երբ պիտի ելլեն անոնց մրցակից Ցաճկահայք:

Հ. Ն. ԱՊՈՒՍՏԱՆ

* * *

Շարղերեսանք ոմանցմէ, երբ Հանդիսի Յօրեկնական թուին մէջ կը գրէիք թէ՛ «Ինչու մեր հնութիւններուն քննութիւնը օտարներուն ձգեք, ինչու մենք չփնտռենք մեր ազգին անցեալ փոռքը քարոզող արձանագրութիւնները, քանդակներն եւ ձեռագիրները՝ զանոնք ազգային յօրու- ինտիքութիւն մը մէջ ամբողջու համարը (ընկեր. ման. 1913, էջ 708): Բայց ուրախ ենք որ հրատարակի վրայ դրուած պահանջքը ծաղղողներու սպասածին հակառակ բուրովին ուրիշ վերաբերմունքի արժանացու հայ

մտաւորականութեան կողմանէ: Այսօր ոչ միայն
 ղապկաւոսացիք ունի իր «պատմական եւ Հնա-
 գիտական ընկերութիւնը», այլ եւ Տաւկաճաճայր:
 Վերջնայն մասին ընկերացի կրնայ կարգաւ
 Ազատամարտի Թիւ 1529, էջ 2: Թեպէտ Ա-
 զատամարտի հարգրած լուրը շատ նոր է, բայց
 անոր լրջութեան վրայ չենք տարակուսիր: Ան-
 շուշտ Տաւկաճաճայր ղապկաւոսացիուն հետ միջե-
 լու յատկութիւնը տակուին չի կրնար ունենալ,
 բայց եւ այնպէս անուած քայլը խոստանալից
 քայլ մըն է: Եր յուսուիք թէ ընկերութեան
 Գործադիր մարմինը, որուն պատուական ան-
 դամներն են Տ. Գ. Ա. Խաչատուրեան, Յ. Յա-
 կոբեան, Գ. Փասարմաճեան եւ Ի. Ակունի,
 գիտակից իրեն պատասխանատուութեան պիտի
 կատարէ այն ամէնը, ինչ որ բոլոր ծանրախոհ հայ
 մտաւորականները պնդեաւոյց կը սպասեն իրմէ:

ԽՕԲԲ. «ՀԱՆՐ.»

3. Դր. Վ. Թորգոմեան գաղղ. մա-
 մուլին մէջ: Գամանակ մ'ի վեր մեր գրագէտ
 բժշկին նկատմամբ ուշագրու ու պատուաբեր
 արդէր կը նուիրուին քաղղ. մամուլին կողմանէ.
 „L'encyclopédie contemporaine illustrée.“
 (Թիւ 673, Մարտ 20, 1914) կը հրատարակէ
 Ճշտական կենդանագիրն՝ երկար յօդուածով մը:
 Dr. P. Lorédanի գրէն, եւ կը յիշատակէ մեր
 գրագէտ բժշկին 27—30 գրութիւններն թէ
 իբր բժշկական նպաստներ ունեւայ առիթնե-
 րու առթիւ եւ թէ իբրեւ երկարաշունչ երկա-
 սիրութիւններ: Դր. Վ. Թորգոմեանի մէկ յօ-
 դուածը կը հրատարակէ „Bulletin de l'Acad.
 de Médecine“, Թիւ 19, նիստ 12 Մայիս 1914,
 զոր ի բացակայութեան Հեղինակի, կարգացեր
 է Տարեշրջանի Գարաուդան: Շատ հետաքրք-
 րական եւ հազուադէպ հիւանդութեան մը
 տեղեկագրութիւնն է, զոր գրած է Դր. Թոր-
 գոմեան Mélanidrose mammaire ին-ֆր-ոս-
 տիտէն անուան սակ:

Կ'երեւայ թէ այս անտարդէպ հիւանդու-
 թիւնն շատ քիչ անտաճանաչուած՝ կը զբա-
 ղեցնէ այս միջրդիս բժշկական կաճախն ուշա-
 գրութիւնը: Եւ հայ բժիշկ մը՝ իւր կարելին
 կ'ընէ՝ մարդկութեան անտակիր մէկ մասին
 ցառց սփոփութեան համար կարելի ծանօթու-
 թիւններն հայթայթել:

Սիւթն՝ բնական է, «Հանդէսիս», էրբըր
 գրաւելու շահ կարեւոր չենք գտներ մենք, որ
 բժիշկ չենք, բայց յօգուածը կարգաւու ասին՝

Դր. Թորգոմեանի խորամտանց խոզարկու
 հոգւոյն վրայ կը զմայլից: Եր Հնորհաւորենք
 մեր բժիշկ յօդուածագիրն եւ Հնորհակալ կ'ը-
 լանք իրեն՝ այնպիսի կարեւոր հանդէսներու մէջ
 հայ բժշկութեան անուան պարծանաց նպաստած
 ըլլալուն համար:

Նայսայ, 23 Յունիս 1914:

Հ. Գ. Մ.



Ս Ա Յ Ե Ն Ա Գ Ի Ց Ա Կ Ա Ն

ՅՈՒՆՈՎ ԵՒՐԱԳՈՒՄԸ-ՀՅՈՎՈՒՄԸ ՀՐԵ-
ՏՈՐԱԿՈՒԹԵՆՆԵՑ 1896—1910

(Հ-ր-ո-ւ-ո-ւ-ի-ւ-ւ-)

1787. Ormanian Malachia. — L'église
 arménienne, son histoire, sa doctrine, son régime, sa
 discipline, sa liturgie, sa littérature, son présent. Paris,
 Ernest Leroux, 1910. 8°, p. X, 192.

[Գրք. «Քրիստոս», 1910, Թ. 4211: — «Մշակ»,
 1910, Թ. 230 (Հ. Ա.): — «Նովորոս», 1910, Թ. 32, էջ 507-
 510 (Ն. Յարոյ): — «Հանդ. Ամս», 1911, էջ 51-53
 (Հ. Ն. Ակունի): — Anal. Boll. 1910, p. 473-4 (P. P.).
 — Rev. de l'Or. Chrét. 1911, p. 111-112. — Rev.
 hist. des rél. 62 (1910), p. 401-2 (P. A.). — Études
 (29 (1911)), p. 798-813; 130 (1912), p. 66-78 (F.
 Tournèze). — Journ. Asiat. (1912), p. 610-12 (K. J.
 Baamadjan). — «Կաթ. Արմ», 1913, էջ 23-26, 57-9,
 154-6, 198-200, 245 47, 314-16 (Շաւշ): — Հատուած
 մը յառաջ երևուած՝ Journal de Smyrne 1910, Nr. 2743.
 — Գիտք անդր-ի սկսու թարգմանուի Armenia (N. Y.).
 եւ The Citizen — Բարաշաքի Թորթուրուն մէջ: Ասգը-
 ուրի թարգմանութիւն մը նոպա Marcar Gregory
 աշխատանքութեան վրայ, որուն յառաջաբանը հայե-
 րէն թարգմանութեան ծանօթացոց «Քրիստոսիւն»,
 1912, Թ. 4732: Հայերէն թարգմանութիւն մըս ալ Հեղին-
 ակէն:]

*1728. The Orphan's bullaby (From the Ar-
 menian) Alice Stone Blackwell: Boston Post
 1904, Sept. 7.

1729. Orvieto Angiolo. — Poesie di — —
 La Sposa mistica. — Il Velo di Maya (1890—1897).
 Milano, Fratelli Treves, 1898. 12°, p. 219. Fr. 3.—

*1730. Osten A. — Von den Juden des Ararat-
 gebietes: Ost und West † (1901), p. 657-60.

*1731. Osthoff. — Ueber den Hund im Indo-
 germanischen: Verhandl. d. 46. Versamm. in Strassb.
 1902, p. 153-4.

[ի մէջ այլոց նախ հայ. շուն բարդ:]

*1732. Osthoff Hermann. — Zur armenische
 Laut- und Wortforschung: Sprachwiss. Abh. von L. v.
 Patrub. 2 (1901), p. 47-136.

*1733. Oswald A. — Eine Besteigung des
 Ararat: Jahrb. d. Schweiz. Alpenklub 35 (1899-1900),
 p. 157-183.